

բակոսի մը ճաշակով... ք. Վասն զի Նանայի  
թարգմանիչը, ժամանակաւ մօտ ժողովոյն,  
կը յիշէ Եռետիկոս անձ մի՝ Աշոտէն հայաւ-  
մուսնէ քաղկեդոնականութեան համար։ Այդ  
եռետիկոսը ուրիշ ոչ ոք չէ, ըստ յօդուա-  
ծագրին, բայց եթէ Փոռոսայ թուղթը բերող  
Վահան եպիսկոպոսը։

Սկսինք այս երկրորդ փաստէն, որ ժա-  
մանակագրականն սխալ մի է. այդ եռետիկոսը,  
— ինչպէս կարգով կ'ուզէ յօդուածագիրն  
«Ապիկուսա» անունը, — զայն Աշոտը կը  
«Ջանայր դարձուցանել քաղկեդոնիկ<sup>1</sup>», որ  
կուռած էր Սիւաղայի գլմ, և յետ երկու  
տարուոյ մնոած<sup>2</sup>. արդ այդ Աշոտը ոչ ոք է՝  
բայց եթէ Աշոտ Մուսկեր (+ 720), Մեծն  
Աշոտայ պապը. և յիշատի ժամանակագիր  
մ'ալ զոր կը յիշէ Մատ. Հայկ. քարգմ.  
Ապիկուսայի Հայաստան գալը կը գնէ ՄԾ  
(= 702) թուին, շատ հեռու Մեծն Աշոտէ,  
որ թագաւորեց 860—890։

Գալով առաջին՝ Տէր—Միքէլեան անուղ-  
ղակի կ'ուզէ գիտնալ ժողովոյն որոշողու-  
թիւնըը, մինչդեռ արդէն հրատարակուած են  
նորա կանոնները, որ կը նդովին թէ՛ քաղ-  
քեցոնականները և թէ՛ հակաքաղկեդոնականն-  
ները։ Այս անկարելի լինելով, — թէ և  
լստակարեանց<sup>3</sup> մտքերը խաղաղելու համար  
հնարուած կ'ենթադրէ այդ հակասութիւնը,  
— հարկ է այն կանոններէն մին լուսանց-  
քէն մուտ գտած յաւելուած մի համարիլ.  
և անշուշտ հակաքաղկեդոնականն է այն՝

քոսի որ միւսն կը համաձայնի ճշդիւ Վա-  
հանայ առաջարկներուն. «Եթէ ոք զբաղ-  
կեցոյնի սուրբ ժողովն... յանդիմանել իրրեւ  
զպղծոյն Նեստորի համաձայնեալ», և այլն.  
և քանի որ Զաքարիա յետոյ լուծումն կը  
խնդրէ Վահանէն մի քանի տարակուսանաց,  
Յօդուածագիրն չէ խօսած բնաւ Զամբանի  
այն խօսքին վրայ՝ թէ Սահակ Մուսու  
ժողովն վերջը հաստ, և գրեց կեղծ թուղթ  
մի, — ուստի Վարդան և Կիրակոս կրնային  
խաբուիլ, — որ չհասաւ Բիւզանդիոն։

Աւելի չերկարենք. թողունք յօդուած մը՝  
որ գիտութեան միայն պիտիլը ունի և կը  
գատէ զայլո՝ իւր կուսակցական ձգտումնե-  
րով. պեղեցկազոյն հատուածներ կան Լուսմայի  
մէջ. ընթեռնունք «Հնից—Նորից»ը. վայել-  
լինք Լոսիի մէջ թարմ առաւօտ մը, գեղեցիկ  
բնութիւն մը, և երազներ հայրենի աւերակ-  
ներու վրայ... Եւ յետոյ մաղթենք Յօդուա-  
ծագրին՝ որ իւր «Լուսմայն» նոր փայլ, ա-  
ւելի յաջողութիւն ունենայ՝ Նոր Դարուն  
մէջ։

Կ. Տ. Ս.

1. Տպագրին մէջ Վարդանայ «Ջանայր դար-  
ձուցանել զնա... Քաղկեդոնի»։ պակաս բառ  
չկայ. կ'ընտրենք Հ. Գ. Զարեհաստեանի յի-  
շատակած ժամանակագիր ընթերցումը. (Մատ.  
հայկ. քարգմ. 650 էջ)։

2. Էջ 78. Իսկ Մեծն Աշոտ վրայ յէջ 82—86։

3. Եկեղ. Պատմ. էջ 196։

## ԲՈՎԱՆ ԴԱԿՈՒԹԻՒՆ

### ԻՄԲԱԳՐԱԿԱՆ

ԲԱՆՄԱՎԷԹ. — Իտալիոյ մեծ սուրբ	386
† Ումպիլդոյ Ա. — Ազգեցութիւն. — Ո՛վ թագուհի մեր, ողջ լիւր. — Կեցածագրական յուշք Ումպիլդոյ Այոյ. — Թագաւոր վիկ- տոր Էմմանուէլ Գ և Թագուհի Նիկոլէ	386
ԵՐԵՄԵԱՆ Զ. Ս. — Մրցամակը	398

### ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

ԱՆԻՇԱՆ Զ. Դ. Մ. — Արեւելք լուսաւորու- թեան հայրը	401
ԵՐՄՈՆԻ Չ. — Ջոմադատական ուսում. Ս. Գրոց Հայկ. Թարգ. վրայ. Թրգմ. ՍԱ- ԲԱՆ Զ. Ս.	406

ԷՓՐԵՍԻԱՆ Զ. Ս. — Արքայադոմի վտմբ — Ա. ւամբ — Բարբիլ	411
ՋԱՐՄԻ ՅՈՂՎ. — Պատմական քերականու- թիւն գիրիկիւմ հայերէնի. Թարգմ. Զ. Տ. ԱՅԻՇԵՐԱՆ	415
Գ. Ա. Մ. Չ. — Հայկական երաժշտութիւն	418

### ԱՐԳԻ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ՍԱՐԳԻՍԻԱՆ Զ. Բ. — Նոր քոմադատի ղեկ- ցած կարծեաց աղթիւ. — Բաց Յամակ առ Գ. Շարիմիւմ	225
ԳՐԱԿԱՆԱԿԱՆ. — Կաթողիկոսութիւն հայոց Թեմական ղարոցներ. — Կ. Տ. Ս. — Գաւա- ներսիսեան դպրոցի — Ն. Ն. Ա. — Լու- մայ — Կ. Տ. Ս.:	426